

Նաւակատիք Պառի<sup>1</sup> երկարուղոյն .

Ոչ ըստ մեծութեան տեղւոյն և ոչ ըստ դիպուածին՝ արժանաւոր բան մ'էր մեզի յիշելու Գաղղիոյ աննշան քաղքի մը՝ Պառի երկաթուղւոյն հանդէսը . այլ այս ըստ ինքեան հասարակ գարձած դէպքն՝ իրաւացի մեծ արժէք մ'առաւ իր այն հանդիսին առաջնորդ և հոչակող Սդրասսպուրկի եպիսկոպոսին գեղեցիկ և վսեմ ատենաբանութեամբը . զոր կը ջանամք ըստ կարի հաւատարիմ թարգմանութեամբ մը հոս հրատարակել . յուսալով որ թէ ոչ միով՝ գոնէ չափով մը բնագրին արժանաւորութիւնն իմացընենք և հաճելի ընենք մեր ընթերցողաց , որք կրնան մտադրութեամբ կարդալով՝ դատել և յարգել զայն :

Տեարք , այս հանդէս՝ որ զմեզ այս վայրկենիս հոս ժողովեց , և որոյ համար գուք խնդրեցիք կրօնից խրատն և աղօթքը , պէտք է որ մեր ամենուս համար ալ ըլլայ յիշատակելի դէպք մը և մեծ դաս մը : Յիշատակելի դէպք մը . վասն զի կը ցուցընէ մեզի հիանալի պարզութեամբ մը՝ մարդկային հանճարոյ ամենայն կարողութիւնը . մեծ դաս մը , վասն զի մեզի կը յայտնէ հաւասար պայծառութեամբ՝ թէ Աստուծոյ ամենակարողութիւնը և թէ մեր կախումն իր ծայրագոյն տէրութենէն : Եւնախ , միայն մարդուս վրայ խօսելով , տեսէք թէ ո՞րքան ճամբաներ պէտք եղած են իրեն՝ յարդիւնս բերելու համար մեր հոս տեսած զարմանալիքը : Ընդդէմ տիեզերաց ապստամբ տարերաց՝ անդուլ և անհանդարու կրուույ մը ստիպուած , կարծես թէ կանխաւ դատապարտուած էր այնչափ միաբանեալ ահարկու ուժերու թշնամութեան ներքե ընկնալու : Ուրեմն ի՞նչ

<sup>1</sup> Գաղղիոյ արևելեան կողմը՝ Ստորին-Հռենոս գաւառին մէջ , Վոժ լեռանց ստորոտը քաղաք մ'է Պառ , Սդրասսպուրկէն 6<sup>1/2</sup> փարսախ հեռու :

ունէր անոնց վրայ յաղթանակելու համար : — կարողութիւն հանձարոյ և կարողութիւն աշխատանաց :

Այս կրկին կարողութեամբք զինեալ մարզս , և անհամբեր՝ յափշտակելու իր նախնի թագաւորութեան գաւազանը , զոր ինքն իր ձեռաց մէջ կոտրեր էր , կը սկսի ջանալ գործել , և ինքն ալ կը զնէ բնութեան վրայ այն օրէնքը՝ որուն տակ ինքն ընկեր էր : Այն ուժերն , որք իրեն դէմ կը սպառնային , զանոնք բնութեան դէմ կը դարձընէ : Կը քըրքը երկրիս ընդերքը , կը քաշէ կը հանէ անոր ծածուկ գանձերը , կը կակացընէ զանոնք և ամեն ձեի կը մտցընէ . ամենահրաշալի մկրենականութեամբ մը կը հպատակեցընէ զանոնք չափաբերական օրինաց , որոց հզօր տարազը ինքն գիտցաւ գտնել : Մէկ օր մ'ալ կայծի մը վրայ ընկած քանի մը կաթիլ ջուր՝ կը յայտնեն իրեն նոր ուժոյ գաղտնիք մը : Զեռք կը բերէ այն ուժը , կը բանտէ ըզշողին անկենդան կազմածի մը մէջ , զոր անոր համար հնարեր է . և ահա , կարծես թէ հոգի մը կը մտնէ այն անշարժ զանգուածին մէջ , և կայծակի երագութեամբ կը տանի զայն , անոր ուժգրնութիւնը զսպելու համար դրուած անխոտոր զուգահեռական հետագծից վրայէն : Այդ սոսկալի և միանգամայն հեզ գերիէն վարուած , կ'անցնի մարդս լեռներ , անդունդներ , անսառներ և անապատներ . և առաջնորդեալ 'ի նախախնամութենէ , մինչդեռ կարծէր թէ միայն իր շահուն և հաճոյից ուզածին կը հնազանդի , առանց իսկ իր իմանալուն՝ 'ի գործ կը զնէ այն զարմանալի յեղափոխութիւններէն մէկը , որոնք մարդկութեան վիճակը կը սահմանեն երկայն ժամանակի մը համար :

Եւ դիտեցէք ու տեսէք , Տեարք , որ այսպիսի մէկ գործի մը համար , պէտք եղաւ մարդուս խլել 'ի բնութենէ անոր օրինաց գաղտնիքը , հաշիւներու խորագոյն համեմատութիւններ բանեցընել նիւթոյն վրայ , արուեստի և ճարտարութեան զանազան կերպերը և հնարքը օգնութեան կանչել , կերպով մը հա-

ւագել և՝ ի մի կէտ ամփոփել բոլոր դա-  
րու մը ծանր աշխատանաց արդինքը  
և յաղթանակները, և ամենայն անցեալ  
աշխատութիւնները պյու նոր գործոյս  
յենարան և օժանդակ մ'ընել: Վերջա-  
պէս տուաւ իր իգէային մարմին մը,  
տասնպատկեց իր գործունէութեան մի-  
ջոցը, հարիւրապատկեց իր ուժերը,  
և գնիւթը՝ իր դիտութեան և իր կամաց  
ինքնիշխանութեանը ծառայ ըրաւ: Եւ  
ահա կը յաղթանակէ. — Այդ տեղա-  
շարժդ (locomotivē) որ հիմայ հոս իր  
ուժին հանգարտութեան մէջ կեցեր է,  
և որ քիչ ատենէն գոռալով պիտի գլո-  
րի երկաթէ գծերուն վրայէն՝ զոր արդ  
կ'օրհնեմք, այդ տեղաշարժդ՝ որ իր կազ-  
մածին մէջ կը բովանդակէ վաթսուն  
դարուց դիւտեր, այդ տեղաշարժդ հոս  
կեցեր է իմացընելու ամենուն, թէ ինչ  
է մարդուս մեծութիւնն և հանճարոյ  
տէրութիւնն:

Եւ սակայն ըսեմ արդեօք: Հոն, ուր  
այնչափ մարդիկ կը վնատուն միայն ի-  
րենց մտացածին թագաւորութեան  
պատուանունները, և իրենց հպարտու-  
թեան՝ ունայն ճարակէ մը զատ բան չեն  
դտներ, ես՝ հոն մանաւանդ՝ պայծառա-  
պէս կը տեսնեմ ձեր կարողութենէն և  
մեծութենէն վեր՝ Աստուծոյ մեծութիւ-  
նը և կարողութիւնը: Նա է որ ջահեց 'ի  
ձեզ իմացականութեան սրբազն ճա-  
ճանչը. նա զինեց ձեր գործունէութիւնը  
անյաղթելի ժրութեան հնարքով մը. նա  
բացաւ ձեզի յառաջադէմ զարգացման  
ճամբան, և տուաւ այն զօրաւոր խթա-  
նը՝ որ կը մղէ զձեզ դէպ յապագայն: ինքն է այն նախագաղափարն որ կը  
լուսաւորէ զձեզ ձեր խորագոյն խոր-  
հըրդաբերութեանց մէջ. ինքն է վառա-  
րանն յաւիտենական ճշմարտութիւն-  
ներու, ուսկից դուք ըսյս կ'ուզէք ձեր  
յանդգնագոյն յարմարակցութեանց  
մէջ: Իրաւ, կրնաք դուք Պրոմեթէոսի  
պէս յափշտակել երկնից կրակը, բայց  
ինքն է անոր ստեղծողն, և երբ ուզէ՝  
կ'առնու ձեզմէ: կրնաք դուք փոփոխել  
ձեերը, 'ի գործ վարել և յարմարակը-  
ցել ուժերը, բայց իրաց գոյացութեան և

օրինաց վրայ բան մը, բնաւ բան մը՝ չէք  
կրնար ընել: կրնաք դուք նեւտոնի, Քեր-  
լերի և Բասպալի հետյաղթել ժամանա-  
կի և տարածութեան՝ ձեր խիզախ գիւ-  
տերովն և հնարքներովը, բայց ինչ ալ որ  
ընէք, ձեր ձեռաց գործն միշտ Աստու-  
ծոյ ձեռաց տակ է: Ձեր մեքենաներու  
արհեստն զարմանալի է, ովկ կը համար-  
ձակի զայն ուրանալ. բայց որչափ ալ  
զարմանալի ըլլայ, ինչ է տիեզերաց  
մեքենականութեան քով: կը խոստո-  
վանիմ՝ որ անընդդիմանալի են ձեր 'ի  
գործ վարած ուժերը, այլ միթէ այդ  
ուժերն ալ Աստուծոյ չեն. և կարճ ը-  
սեմ, ինչ են ատոնկ այն կարողութեան  
առջե, որ իրրե խաղալու պէս կը շար-  
ժէ բովանդակ աշխարհներու դրու-  
թիւնը: Այս, Աստուած միայն է յամե-  
նայնի ծայրագոյն իշխանն և մեծ ա-  
րուեստաւորն. ամենայն ինչ իրմէ կը  
կախուի: Այդ ձեր ճարտարութեան  
զարմանալի ստեղծուածներուն վրայ՝  
անոր իմացականութեան և կարողու-  
թեան զրոշմը կը տեսնեմ: Այդ զրոշմը  
ճանչնալ, ահա այս է մեր փառքն. նը-  
մանիլ իրեն գործոց, ահա այս է մեր  
մեծութիւնն:

Կայ գործուած մը, որչափ ալ ան-  
կորնչելի կարծուի, զոր Աստուած չկա-  
րենայ ուզած ատեն ջաղջախել, ինչպէս  
տղու չնչին խաղալիկ մը: Հոն՝ ուր քա-  
ղաքականութիւնն դարերու կարօտէր  
իր գանձերը կուտելու համար, շատ  
անգամ քանի մը օր բաւական եղաւ  
անոր, (որուն ձեռաց մէջ են, բատ բա-  
նին Պոսիւէի, ամեն տէրութիւններու  
սանձերն) գերեզմանի մէջ ծածկելու  
զամենայն ինչ, ժողովուրդներ և շի-  
նուածներ, յաւիտենական մոռացու-  
թեան կնքեալ կնքով: Ի՞նչ եղան ա-  
րեելեան քաղաքներուն ճոխապանծ  
զարմանալիքն. այն հոչակաւոր քա-  
ղաքներն, զորս յունական հանճարն կը  
լեցընէր իր հրաշակերտներովն. այն  
հոկայակերպ շինուածներն՝ զոր հովվ-  
մէական ժողովուրդն կը կանգնէր՝ այն-  
չափ հեռու տեղուանք, ինչուան ուր որ  
կը ցուցընէր ընկճած աշխարհի՝ իր յաղ-

թական արծիւները, կարծես թէ իր բաղդին ծառայեցընելով զժամանակ և զսարածութիւն: ի՞նչ եղան այն պրետորական ճամբաներն, ուսկից իր լեզէններով կ'անցնէր Հռովմայ բաղդն, որք և հիմակուան երկաթուղեաց պէս կը կապէին իրարու՝ իրենց ընդարձակ ցանցով՝ աշխարհիս այն ատենի ծանօթ բոլոր ժողովուրդը: կայսրութիւն, փառք և զօրութիւն, թագաւորներու պալատք, աստուածներու տաճարք, ամենն ալ ջնջեցան անդարձօրէն, թողլով միայն իրենց գրեթէ եղծեալ հետքը և յիշատակին ունայն ուրուականը: Հոն՝ ուր երբեմն կը փայլէր ամենակարողութեան հպարտութիւնն և պերճութիւնն, հոն այսօր կը տեսնուի անհոգ հովիւ մը՝ որ կը կոխկոտէ այնքան թաղեալ մեծութիւնները, և արօրին խոփը՝ որ կը զարնուի՝ անցնելուն ատեն՝ ջնջեալ աշխարհի մը մոռացեալ մնացորդներուն:

Քաղաքականութեան մը փլատակներ ուրիշ քաղաքականութեան մը փլատակաց վրայ կը հաստատուին, ինչպէս անոնց ներքե երկրագունտիս մէկ նախնական յեղափոխութեան աւերմունքն կը ծածկեն ուրիշ մը աւերմունքը: Այսպէս ամենայն ինչ աշխարհիս մէջ կը կրէ եղծման և անցման նշանները, և եթէ քիչ մ'առաջ աչուրնուս տակ եղած տեսարանն կը ցուցընէր ձեզի ըզմարդկային հանճար իր բովանդակ մեծութեանը մէջ, հիմայ այս հակադրութիւնս և յիշատակն անոնց՝ որ մեր գործոց պէս մեծ էին և հիմայ չկան, բարձրաձայն կը քարոզեն մարդուս ունայնութիւնը, իր ստեղծուածոց զիւրաբեկութիւնը և միակ Աստուծոյ մեծութիւնը: Դուք, Տեարք, հասկըցած էք այս վարդապետութիւնս, և 'ի փառս Աստուծոյ և իր ծայրագոյն տէրութիւնը ճանչնալնուդ համար է՝ որ ուղեցիք զնել ձեր գործը իր բարութեան և խնամոց պահպանութեան ներքե: Հասկըցեր էք, որ ամենայն կտտարեալ պարզե կ'ինայ 'ի Հօրէն լուսոյ. և թէ 'ի զուր կը շինէ մարդս իրեն բնակարան (մեծ

մարդարէի և միանգամայն մեծ թագաւորի մը բասածին պէս) եթէ Աստուծալ շինելու չըլլայ հետը: Հասկըցեր էք՝ որ եկեղեցին է մայր աշխարհիս մէջ եղած մեծագոյն յառաջաղիմութեան. և դիտնալով ալ որ մօր մը օրհնութիւններն միշտ բարեբուխ են, դուք ալ ուղեցիք, դուք, որդիք և շարժառիթք զարգացման, հրաւիրել զմայրն՝ իր որդուոց տօնախմբութեանը:

Այս, Տեարք, դուք ամենեքին գիտէք, որ եկեղեցին՝ որ իր ծոցը կրած է այս քրիստոնէական քաղաքականութիւնը (յորում մենք այնքան իրաւամբ կը պարծիւմք), չէ բնաւ և չի ալ կրնար ըլլալ անտարբեր՝ այն զարգացման վրայ, զոր կ'արդիւնաւորեմք մեք, մեք ժողովուրդքս Եւրոպիոյ, զոր նա ինքն խլեցհեթանոսականբարբարոսութեան ամեն ամօթալիքէն և նուաստութիւններէն, զոր պաշտպանեց այլազգեաց բարբարոսութեան ամենայն սպառնալիքէն և ծառայութիւններէն, զոր լուսաւորեց իր լուսովն, տոգորեց իր ազդու չնչովն, և իր դպրոցին մէջ վարժեցուց մեծամեծ մտածմանց և մեծամեծ գործոց: ինքն որ ամեն տեսակ դրաբութեան, գիտութեան, արուեստի և մարդկային ճարտարութեանց մէջ ուղղակի ներշնչեր է բարձրագոյն և բեղմանաւորագոյն արգասիքները՝ որովք կը պանծայ մարդկային հանճարն. ինքն որ անդուլ կը գրգուէ մեր գործունէութիւնը յամենայնի մեր առջևը դնելով իբրև օրինակ՝ կատարելութեան նախագաղափարը. ինքն որ մինչև հիմայ իսկ, ինչպէս իր առջի տարիներուն մէջ, անխոնջ ձեռքը կը ցանէ հին և նոր աշխարհին հեռագոյն կողմերու վրայ ալ՝ ամենայն ճմարդիտքաղաքականութեան սերմը, այս ինքն գովութեամբ կը ծափէ, Տեարք, մեր ժամանակի մարդկային հանճարոյն խաղաղական յաղթանակներուն վրայ ալ: Եւ միթէ ինքն իսկ բացած չէ ամեն մեծութեան, ամեն փառաց, և ամենայն ճգանց համար ապաստանարան մը: Եւ ի՞նչպէս կրնայնա չօրհնել մայրենի պահանգոք՝ իր

տուած միման արդասիքը, ուսկից գիտէ նախ ինքն օգուտ քաղել, այս աշխարհիս վրայ յաղթանակել տալու համար ճշմարտութիւն և արդարութիւնը։ Սակայն նա ինքն՝ զրուած ժամանակի և յաւիտենականութեան սահմաններուն մէջ, ժառանգ ըլլալով անցելոյն իմաստութեան, և հմուտ՝ իր երկայն ժամանակաց փոփոխութեամբքն, անհաւատալի է որ կարենայ խոտորիլ դարու մը կրքոտ ձգողութեամբն և անխորհուրդ եռանդեամբն։ Ոչ եկեղեցին ամեն բան իր կարդին մէջ կը պահէ, և թէպէտ կը քաջալերէ ամեն զարդացում, սակայն չուզեր բնաւ որ անոնց զոհ ըլլան վերագոյն կարգի կրօնական և բարոյական օգուտքն։ Արդ անոնց՝ որոց փորձութիւն կու գայ՝ այսչափ հնարից և վայելից միջոցներու զարդացման մէջ՝ տեսնել մարդկութեան աստուածակերպիլն, կ'ըսէ անոնց։ Աստուածք օրականք, աստուածք՝ ցաւոց և մահուան տակ ընկած, յիշեցէք ճշմարիտ և կենդանի Աստուածք։ Խսկ անոնց՝ որք չեն ուզերդարձնել աշուշնին երկրի մը վրայէն, որուն ամեն զօրութիւնը կը յոդնեցնեն և կը մաշնն, կը կանչէ. Վերուցէք ձեր սիրտը և նայուածքը, 'ի վեր զսիրուս, և մոտածեցէք երկնից վրայ։ Վերջապէս անոնց՝ որք կ'ուզեն ամիսները իրենց վիճակը ժամանակին և նիւթոյն սահմաններուն մէջ, կ'ըսէ։ Մտածեցէք հոգւոյ և յաւիտենականութեան վրայ, և մի մոռնաք որ առանց առաքինութեան՝ ձեր ամենայն քաղաքականութեան կրկներևոյթն (mirage) կը ցնդի այն ունայնութեան մէջ, զոր Աստուածոյ մոռացութիւնն կը փորէ ձեր ոտից տակ։ Ուրեմն կ'ուզէ սա, որ այս նիւթական զարդացումն չըլլայ մեր սրբտին բերմանց նպատակն, այլ միայն դործի մը տեսչութեան առ աւելի վերագոյն առաքելութիւն մը և առ բարձրագոյն վախճան մը, որ փոխանակ զմեղ յլլատուծոյ հեռացնելու՝ ալ աւելի մօտեցնէ անոր, և որ ժամանակիս շահից ծառայելով, ինքն ալ նոյնպէս հնագանդի այն ծայրագոյն օրինաց՝ որ

միանգամայն կը տիրէ ժամանակեան և յաւիտենական օգտից վրայ։ Այս այսպէս ըլլալով, ծեալք, կ'իմանաք թէ ինչ ուրախութիւն պէտք է զգայ եպիսկոպոսի մը սիրտն, տեսնալով որ այս ազնիւ ֆրանսիան (զորմեք հոս ամենքս ալ երջանիկ և նախանձաւոր եմք մեր հայրենիքը կոչելու) կը պահէ անցելոց սուրբ աւանդութիւնները, և եկեղեցւոյ անդրանիկ դատեր պաշտօնը կը կատարէ, իրբև պարագուխ հիմակուան աշխարհիս ամեն մեծ խնդիրներուն և ձեռնարկութիւններուն։ Այս, մինչ կը տեսնենք զնա, որ մեր հզօր կայսեր շքեղ գաւազանին ներքեւ, ծածկէ իր երեսը մեծագործ շինուածներով, կ'ակօսէ զերկիրը հեռագրական թելերով և երկաթի ճամբաներով, կ'անցնի Ովկիանոսէն՝ ծովասոյզ հաղորդութիւններով, կը շրջեցընէ իր նաւազրոջները ամեն ծովուց վրայ, կը տնկէ իր դրօշը հին և նոր աշխարհի երևելի երեկի մայրաքաղաքաց մէջ, և հաստատ քայլով կը յառաջէ դէպ'ի յապագայն, զոր կանխաւ կը գուշակէ և կը կանչէ զինքը մինչ մի և նոյն ժամանակի մէջ տեսանք զնա որ նորոգեց իր զաշինքը իր հին հաւատալեաց հետ։ ամեն տեղ վերականգնեց իր տաճարները և սեղանները, վրէժինդրեց ճշմարտութեան իրաւանց, թէ թիկունք եղաւ արդարութեան, պաշտպանեց Եկեղեցւոյ խնդիրը, ծաղկեցուց քրիստոնէական կենաց ամենայն գործերը և ցըցուց իր զարմացած նախանձորներուն, որ բանէ մ'ալ վար չեն մնար իր հանճարոյ հնարքն, բայց եթէ իր հաւատոքէն և իր անհատնում գիտափիրութենէն։ Փառաւորեալ ըլլայ ուրեմն այն ազնիւ աշխարհն՝ որ գիտէ այզչափ պայծառութեամբ զուգել կրօնքը և գիտութիւնը, աւանդութիւնը և յառաջադիմութիւնը, իր հին օրերուն քրիստոնէական առաքինութիւնները՝ և մեր օրերու ընկերական պայմանները։ Փանք նաև մեր կրօնասէր և հայրենախանձ Ալսակիոյ, հին երկիր՝ հաւատարմութեամբ պահող իր նախնի բարքը և նախնի հաւատքը։ և

նոր երկիր այն զօրութեամբն՝ զոր գիտցաւ տալու իր ճարտարութեան ամեն տարերաց, իր վաճառականութեան և իր բազմապատիկ գործունէութեանը. հաստատ բարոյն մէջ՝ ինչպէս իր լեռներուն պատուալըն, անխոնջ իր յառաջադիմութեան շարժման մէջ՝ ինչպէս իր գետոյն ալիքն: Փառք այս գործոյս (որուն այսօր նաւակատիկ կատարեմք) պատճառ եղողաց, և մտացի գործակիցներուն, որք գիտցան ապահովել (ոմանք ձեռք զարնելով, ոմանք գիտութեամբ և տաղանդով, ամենքն ալ իրենց քաջասիրտ ժուժկալութեամբն) այս ձեռնարկութեան յաջող ելքը՝ որ որչափ իրենց պատիւ, այնչափ ալ իրենց աշխարհին օգուտ է: Փառք նաև այդ աշխատասիրութեան անշուք որդոյց, այդ պատուաւոր և աշխատասէր արուեստաւորաց, որոց քրտունքն ընաւ պիտի չկորսուին առաջի Աստուծոյ. և որոց խոնարհամութիւնն՝ կարծես թէ կը մոռնայ թէ իրենք ալ գործակից են նախախնամութեան խորհուրդներուն, և թէ Հայրն որ յերկինս է՝ պիտի պահէ իրենց համար այնչափ մեծ վարձ՝ որչափ որ իրենց աշխատանքն խիստ է և անձնուրացութիւնն քրիստոնէական: Փառք անոնց ամենուն ալ որ այս ամեն աշխատանաց ատեն գիտցան սրբել աստուածային մոտածմամբ մարդկային մըտածումները: Այնպիսիքն կատարած կ'ըլլան աշխատութեան մեծ օրէնքը. և կատարած իրենց պարտքը՝ Աստուծոյ աշաց ներքեւ: Եւ ովլ չիգիտէր որ այս կերպով կատարուած պարտքն՝ է լիուլի լրումն աստուածային կամաց, և գալուստ արքայութեանն Աստուծոյ՝ ի վերայ երկրի: Եւ արդ, Տեարք իմ, հիմայ որ այս ամեն շարժիւներն, (որոց իւրաքանչիւրին ճամբան ցուցեր և պաշտօնը սահմաներ էք), պիտի սկսին ըլլալ գործադիլք կամաց նախախնամութեան, սփուէ ամենաբարին և ամենողորմն Աստուած իր յորդառատ օրհնութիւնները այս գործոյս վրայ՝ որուն ձեռք զարկիք իր անուան փառաց, և ձեր եղբարց օդտին համար: Նա ինքն՝

որոյ ձեռաց մէջ են կեանք և մահ, հեռացընէ ամեն վտանգ, որով ահաւոր անծանօթն կրնայ դարանիլ և աւրել մեր ամենէն լաւ ջանկերն: Տայ այս ամենայն զօրութիւնները շարժողաց այն նախատեսութեան ոգին, այն պարտուց նախանձը, այն արթուն գործունէութիւնը՝ առանց որոց գիտութեան ամենայն յարմարակցութիւնքն անշահ են, և մեր նախազգուշութիւնքն անդամ կրնան մեզի որոգայթ ըլլալ: Արժանիք սեպէ տարածել իր պաշտպանութիւնը՝ ուզգիչ մտաց և հպատակ մեքենականութեան վրայ, և հսկել հայրական բարութեամբ՝ ի փրկութիւն անոնց ամենուն՝ որոց կեանքը և ինչքը պիտի կրեն քիչ մը ժամանակ՝ տեղաշարժութեան երագ գործիքն:

Զեզի գալով, Տեարք, որ այս վայրկենիս մտիկ կ'ընէք իմ խօսքիս, դուք որ իշխանութեան և հասարակաց պաշտամանց պատիւր և բեռը կը կրէք, և դուք որ կը հետեւիք գիտութեան դժուարուտ ճամբաններուն, և դուք որոց ծննդական միտքն և յանդուզն ձեռնարկութիւններն՝ մեծապէս ձեռնոտուեն մեր ժամանակին ամենայն այլակերպութեանց, և դուք հասարակ աշխատաւորք՝ որ ունիք նոյնպէս ձեր մասը՝ այս մեր չորս կողմի եղած մեծամեծ գործողութեանց մէջ, պահեցէք մողերնուդ մէջ այս հանդիս տուած խրատները:

Յիշեցէք, որ այս նիւթս որ զմեզ հոս ժողովեց բերաւ, նոյն իսկ ձեր կենաց պատկերն է. յիշեցէք, որ ձեր կեանքն ալ՝ այս երկաթի և պղնձի անդրուվարաց պէս՝ փայլակի երագութեամբ կ'անցնի, և թէ պէտք չէ որ ինքն ալ երբէք խոտորի այն հաստատուն գծերէն՝ զոր աստուածային ձեռք մը գծեր է իրեն տողն. թէ, պէտք է որ ինքն ալ յաղթէ և նուաճէ այն արգելքներն՝ որ կը խափանեն իր ընթացքը. թէ, ինքն ալ պարտական է արթուն խնամօք պահելու զինքը լուսաւորող լոյսը, զինքը ցնցող զօրութիւնը, իրեն ոյժը տուրղ սրբաղան կրակը. և թէ ինքն ալ՝ որ օր

մը ելեր մեկներ է ժամանակին կայանքէն (station), պէտք է որ վերջապէս հասնի անվրէպ և անվտանգ՝ ի կայանս յաւիտենականութեան :

### ՀԱՍԲԱՆԱԿԱՆ ԳԻՒՏՔ

Անցեալ տարւոյն վերջերը Պելճիոյ մէջ հնաբանական (Paleontologique) և երկրաբանական այնպիսի գիւտեր եղան, որ քիչ ատենէն Եւրոպիոյ բոլոր գիտնոց մոտադրութիւնը պիտի գրաւեն: Տինան (Dinant) քաղաքին շրջակայքը, Նամիւր գաւառին մէջ, շատ մը անձաւներ ու այրեր կան, որոնց շատերը զեռ գիտութիւնը չէ քննած: Տինանէն երկու փարսախ հեռու այս անձաւներէն մէկուն մէջ լուլէնի համալսարանէն երկու դասասուք փորեցին, և շուտ մը հողոյն առաջին խաւին մէջ գտան շատ մը դրամներ գաղղիոյ հասարակապետութեան, քիչ մը խորը՝ Պաւերայի դրամներ, ա՛լ աւելի խորը՝ միջին դարու դրամներ. Ետքն սկսան փորել կելտաց անօթներ, նետ մը արուրէ սլաքով. և ուրիշ առարկաներ որ կելտաց շրջանը կը յիշեն: Այս վերջիններս սեորակ հողու մը մէջ թաղուած էին, անկէ վար դտնուեցաւ կաւային հողը, և ամենէն վերջն ալ այն մասնաւոր խաւը որ երկրաբանք ջրհեղեղ (diluvium) կը կոչեն: Շարունակելով փորելը, վերջապէս գտան շատ մը նախ ջրհեղեղան առարկաներ, այծու ոլոքի ոսկը մը սրնգի ձև տրուած, որուն վրայ դայլախազի տաշուածքը կը տեսնուին, դայլախազէ բաղմաթիւ դանակներ, մանր վէզեր ամենակին նման անոնց որոնցմով հիմա ալ տղայք կը խաղան, ոսկը ասեղ մը, ածուխ, մարդու այրած ոսկեղք, կաղին և ուրիշ պտուղներ, և ծառի ճիւղեր. վերջապէս մարդու ամբողջ ոսկրոտիք մը, հաղարէն աւելի կտորէ բաղկացած. ամենն ալ

հորիզոնական դրով, ինչպէս որ ջրոց ողողմունքը զանոնք տեղաւորած պիտի ըլլար, և 'ի լրումն ամենայնի մարդու երկու զանկ գտան՝ կատարելապէս պահուած, աւազով ու քարի մանրու քով լեցուն, զորոնք ջուրն անոնց մէջ մոռւցեր է: Այս զանկերուն համաձեռնութիւնը բոլորպին նոյն է իրենց նը կարագիրներովը մեր ժամանակի մարդկանց զանկին համաձեռնութեանը: Թէ պէտև ասոնց վրայ հազարաւոր տարիներ անցած ըլլան, 'ի վերայ այսր ամենայնի զարմանալի կերպով կը հաստատեն մարդկային տեսակին միութիւնը, և 'ի հիմանց կը քանդեն արդի նիւթականաց այն ենթադրութիւններն, որ մարդուս տեսակը մէկէն աւելի կը համարին: Երկաթն անձանօթ էր այն մարդկեղէն էակաց, և դայլախազ կը գործածէին, կրակ կը վառէին. վերջապէս այս անձաւներուն մէջ գտնուած առարկաներէն կարելի է ճանչնալ մեծագոյն մասամբ անոնց սովորութիւնները և ունակութիւնները: Վան Պէնէտէն դասաստուն՝ որ առաջին անդամ մտածեց այս պեղմունքն ընել, յետքնելու այն անձաւներէն երկուքն ու վերոյիշեալ գիւտերը ձեռք բերելու, ամիս մը կամ քիչ մը աւելի այս պեղմունքն ընդհատեց, և զրեց Եւրոպայի առաջին երկրաբաններուն և հնաբաններուն, աղաչելով զանոնք որ անձամբ գան ներկայ գտնուելու այն պեղմանց, և Գաղղիա, Անգղիա ու Գերմանիա զըրկուածնամակները կ'իմացունենորպեղմունքը նորէն պիտի սկսէին անցեալ տարւոյն վերջի օրերը. մենք ալ կը յուսանք ժամանակին հաղորդելու մեր ընթերցողաց այս պեղմանց արգասիքը: